

լիբը կ'ուզես, որ զիս վախցընելով զա-  
 ւակա անցընես, ու կեանքդ կորսըն-  
 ցընես: Աղէկ պատճառանք մըն է որ  
 դուք կնկտիք կը բանեցընէք՝ կամփեր-  
 նիդ առաջ տանելու համար. երբոր սրբ.  
 բազան խորհրդարանը ատ օրէնքը դը-  
 րաւ հռոմայեցի տիկնաց համար, ան  
 ատենի տիկնայքը ոչ այնչափ բաղձանք-  
 ներ ունէին, և ոչ իրենց բաղձանքը ա-  
 ռայ տանելու կամք: Երբոր Կամիլլոսի  
 մեծ յաղթութենէն ետքը Հռոմ այն  
 աղքատութեան մէջ էր որ՝ պատերազ-  
 մէն առաջ ըրած ուխտը չէր կրնար  
 կատարել՝ արծրթէ արձան մը շինելու  
 դից, ան ատենի տիկնայք իրենց ոսկի  
 արծաթ գոհար ու մարգրիտ զարդերը  
 տուին սրբազան խորհրդարանին՝ որ  
 ուխտը կատարէ: Ջարմանալի տեսա-  
 րան մըն էր, որ առանց մէկը իրենցմէ  
 պահանջելու ամեն տիկնայք մէկտեղ  
 կապիտոլիոն վազեցին, որը ակնյին օ-  
 ղը, որը մատանին, որը ապարանջանը,  
 որը վզին քառամանեակը, որը կուրծ-  
 քին զարդը, որը ոսկի գօտին, նուիրե-  
 ցին աս բանիս համար: Ան ատենը ե-  
 ղաւ որ խորհրդարանը ուրիշ արտօնու-  
 թիւններու հետ աս օրէնքն ալ դրաւ  
 ծոցը կանանց համար: Որովհետեւ ան  
 միջոցին ուրիշ դիպուած մըն ալ պա-  
 տահեր էր աս օրէնքը հաստատելու:  
 փուլուփոս Տորկուատոս բղեաշխը Եղիպ-  
 տոս պատերազմի երթալով, անկէց զա-  
 զան մը խրկեր էր մէկ աչքով, խիստ  
 զարմանալի: Ան ատենի Հռոմայեցի  
 տիկնայքը հիմակուաններուն պէս հա-  
 մարձակ չէին. ուստի Տորկուատոսի կը-  
 նիկը, որ իր տանը մէջ այնչափ անուա-  
 նի էր իր համեստութեամբը՝ որչափ որ  
 իր էրիկը քաջութեամբ պատերազմի  
 մէջ, իր ծոցը տրութեանը ետքի ամիսն  
 էր՝ տղաբերքի օրեր: Քանի որ Տորկուա-  
 տոս Հռոմայէն դուրս էր, դիտած էին  
 ամենքը որ աս տիկինը չէ թէ միայն  
 սնէն դուրս չէր ելած, այլ և ոչ պա-  
 սուհանի առջև երևցած, և ոչ էրիկ  
 մարդ մը տանը դռնէն մտած. իր ամեն  
 հոգը՝ զաւկըները աղէկ մեծցընելն էր:  
 Ըսած կենդանիս տանը առջևէն կ'ան-

ցընէին, աղախինը եկաւ պատմեց ինչ-  
 պէս ահաւոր բան ըլլալը. ու անանկ  
 բաղձանք մը եկաւ տիկնոջը տեսնելու՝  
 որ զաւակը անցուց, ինքն ալ մեռաւ:  
 Բոլոր քաղաքը լացաւ վրան, խորհրդ-  
 դարանն ալ վրան աս տապանադիրը  
 դրաւ. « Աստ է փառաւորեալ տիկինն  
 Տորկուատոսի, որ ետ զկեանս իւր վասն  
 պահելոյ զբարի համբաւն »:

« Նայէ, փաւստինա, ինչ բանի հա-  
 մար ատ օրէնքը դրուեցաւ. չէ թէ ծո-  
 ցը կնիկներուն ամեն ուզածը ընելու  
 համար, այլ ասանկ տիկնոջ մը յիշա-  
 տակը՝ ուրիշներուն բարի օրինակի հա-  
 մար պահելու: Ուստի ատ օրէնքը պա-  
 հանջելու համար ամեն կնիկ մարդ  
 պէտք է ինքիւրեն հարցընէ՝ թէ արդեօք  
 իր վաքը իրեն իրաւունք կու տայ որ  
 համեստութեան համար դրուած օրէն-  
 քը իր վրայ պահուի. վասն զի Հռոմա-  
 յու օրէնքներուն եօթներորդ տախտա-  
 կին վրայ դրած է որ՝ ուր որ համես-  
 տութիւն չկայ, հոն պէտք չէ օրէնքնե-  
 ռուն տուած արտօնութիւնները պա-  
 հել: Որովհետեւ աս ասանկ է, կը խընդ-  
 ընմ քեզմէ, փաւստինա, որ ատ բանը  
 չխնդրես ինծմէ. կ'ուզեմ որ չուզես  
 խուցիս բալլիքը, կը ստիպեմ զքեզ որ  
 զիս չբտարպես, կ'աղաչեմ որ չաղաչես.  
 ապա թէ ոչ՝ կը հրամանեմ որ ինծի չի-  
 հրամանես »:

Բոռսէն Նկարիչ .

Պաղղիացոց պարծանքներէն մէկը  
 կրնայ սեպուիլ նաև Նիկողայոս Բուսէն  
 անուանի նկարիչը որ ծնաւ 1594ին  
 Անտրլի քաղաքը, աղքատ և աննշան  
 ընտանիքէ, ուր որ իրեն հայրը պզտիկ  
 դպրոցի մը մէջ տղաք կը կարգացընէր:  
 Բուսէնի ապագայ երջանկութեանը հա-  
 մար, իր հօրը այս պաշտօնը թերևս օգ-  
 տակար կրնար ըլլալ իրեն, բայց կ'ը-  
 սեն թէ Բուսէն փոխանակ ուշ դնելով  
 օգտելու իր հօրը դասատուութենէն,  
 փոյթ չէր ընել անոր ըսածները կա-

տարելու, և դասագիրքները գծագրութիւններով և տեսակ տեսակ նկարներով լեցրնելէն զատ՝ ուրիշ բան չէր ընէր, որոնք թէպէտ որչափ ալ անկատար և անհամեմատ ալ ըլլային արուեստի կողմանէ և սակայն իրեն ի բնութենէ ունեցած բերմանը նշան մը կու տային նկարչութեան արուեստին մէջ ունեցած հանճարոյն վրայ: Վարէն անունով Անտըլի քաղքին նկարիչներէն մէկը, տեսնելով Բուսէնի հանճարը և յաջողակութիւնը այս արուեստին մէջ, գնաց խօսելու անոր ծնողացը, որ չըլլայ թէ կերպով մը արգելք ըլլան իրենց որդւոյն ցուցրցած ախորժակն արուեստը առաջ տանելու: զորոնք համոզելէն ետքը՝ վարէն յանձն առաւ որ ինքը անձամբ նկարչութեան դաս տայ Բուսէնի: Քիչ ատենուան մէջ այն աստիճանի յառաջադիմութիւն ցրցուց տղան իր արուեստին մէջ՝ որ իր վարպետը անցնելով, միտքը դրաւ որ առանց իր ծնողացը գիտութեանը այնպիսի տեղ մը երթայ ուր իր արուեստը աւելի ևս կատարելագործէ, ուստի այս մը տաժմամբ ծածուկ կերպով շխտակ Բարիզ գնաց:

Բուսէն իր փափաքանացը հասնելով, նոր աշխարհք մը բացուեցաւ այլքին առջև տեսնելով Բարիզու ամեն տեսակ բանի յառաջադիմութիւնը, որով չէ թէ միայն զարմանքը կ'աւելնար այլ նաև նախանձով վառուած, կը ջանար անոնց նմանելու: այս պատճառաւ անընդհատ աշխատիլ սկսաւ, երևելի հեղինակներու այլ և այլ նկարները օրինակելով՝ իր արուեստը կատարելագործելու և միանգամայն իրեն ապրուստը ճարելու համար: Թէպէտ և ան միջոցին բարերարին մէկը Բուսէնի վրայ մասնաւոր գուլթ և սէր մը ցուցրնելով յանձն առած էր իրեն ամենօրեայ ապրուստը տալու: Այս իր բարերարը և միանգամայն զինքը առաջ քշողը, որ ազնուականի մը զաւակ էր, ծնողացը քով կանչուելով, աղաչեց Բուսէնի որ հետը մէկտեղ գայ: անիկայ ալ առանց ընդդիմութեան յանձն առաւ եր-

թալու և հասնելով իր բարերարին տունը, քիչ ատենէն ստիպուեցաւ անոնց նուաստ ծառայութիւններ ընելով հացը գտնալ, որովհետև անոնք նկարչութեան արուեստէն ամենևին համ մը չէին առներ, և անոնց դիմացը հասարակ բան մը կը սեպուէր այն: Վերջապէս Բուսէն ձանձրանալով այս իր ծառայական վիճակէն, և սաստիկ նեղանալով այս ընտանեաց՝ իրեն վրայ ցրցուցած ցուրտ կերպերնուն, միտքը դրաւ որ ելլէ նորէն Բարիզ դառնայ, թէպէտ և քանի մը Ֆրանսոզէ զատ ուրիշ ստակ չունէր քովը: Խեղճ մարդը յուսահատած՝ հետևակ քալելով ճամբայ ելաւ, և քիչ մը ստակ ձեռք ձգելու համար, ստէպ կը կենար ճամբան, ուր որ աշխատութեան բան մը կրնար գտնալու: շատ անգամ ալ գեղերու մէջ պանդոկները իջնալով անոնց վերաբերեալ բաներ կը նկարէր, որով քիչ մը կերակուր՝ և գիշերը պառկելու անկողին մը կը գտնար:

Այս կերպով քանի մը ամսէն ետքը Բուսէն Բարիզ հասաւ, բայց ան աստիճանի տկարացեր էր այս իր ճամբորդութեամբն, որ քիչ ատենէն հիւանդանալով հարկ եղաւ թողուլ Բարիզ քաղաքը, և դառնալ Անտըլի իր հայրենի քաղաքը ծնողացը քով, առողջութիւնը նորէն գտնալու համար: Տարի մը անցնելէն ետքը, բարեբաղդաբար աղէկ մը վրայ դնելով, նորէն Բարիզ դարձաւ այն դիտմամբ՝ որ անկէ Հոռոմ երթայ: Բայց չկրցաւ նպատակին հասնիլ վասն զի Ֆիորէնձա քաղաքէն անդին չկարենալով երթալ՝ ստիպուեցաւ անկէ ետ դառնալու, և լիոն քաղաքը հասնելով որոշեց որ հոն կենայ, որ թէպէտ գեղարուեստից կողմանէ Բարիզէն շատ վար էր, բայց ձեռքէն եկածին չափ կը ջանար որ հոն ալ իր արուեստը կատարելագործէ:

Տասուերկու տարի լիոն կենալէն ետքը, ուր ամեն տեսակ նեղութիւններ քաշելով ըստ բաւականի կատարելագործեց իր արուեստը, վերջապէս կրցաւ իր փափաքանացը հասնիլ և Հոռոմ

երթալ որուն այնչափ տարիններէ 'ի վեր մեծ եռանդ և փափաք կը ցուցնէր : Հոռոմայու մէջ գտնուած երեւիլի նկարիչներու և արձանագործներու գործքերը զինքը շատ զարմացուցին , և ետեւէ եղաւ ամենայն ջանքով անոնց նըմանելու՝ մասնաւոր կրթութիւններ ընելով անոնց վրայէն . մի և նոյն միջոցին սկսաւ նաև անդամազննութեան ուսման ետեւէ իյնալ , բնականին վրայէն կենդանագիրներ օրինակել , և ընդհանրապէս այնպիսի նշանական կենդանագիրներ , որոնք իրեն մասնաւոր տպաւորութիւն մը կ'ընէին , իրեն արուեստը աւելի ևս դուրս ցատկեցնելու՝ և նոր բան մը սորվելու համար . ուրիշ կողմանէ ետ չէր կենար նաև իր արուեստին վերաբերեալ ձեռքը անցած գրքերը կարդալէն :

Այս ամեն աշխատութիւնները ընելով հանդերձ , ինքը դարձեալ աղքատութեան մէջ էր , և աղքատօրէն կեանք կ'անցունէր՝ գոհ ըլլալով այն քիչին ալ որով իր կեանքը միայն կրնար պահել : Իր նկարած պատկերները կրցած դնովը կը ծախէր , առանց նայելու որ օրինաւոր գինը վճարեն իրեն : Պատկեր մը որ մարգարէի մը կենդանագիրը կը ներկայացնէր , ստիպուեցաւ ծփոանգով ծախելու . ուրիշ մըն ալ որ փղաւսացոց կոտորածը կը ներկայացընէր 350 ֆոանգով , որ ետքէն Ուիլըլիէօ ծիրանաւորը 2500 ֆոանգով ուրիշ մը գնեց : Առանձին ձախորդութեան դէպք մը զինքը ան աստիճանի այլայլեց որ վրան մեծ հիւանդութիւն մը եկաւ , և ան միջոցին թօժծօ անունով ասպետի մը գրած թղթին մէջ , որ Բուսէնի Հոռոմ եկած ժամանակը շատ օգնութիւն ըրած էր իրեն՝ կ'ըսէ . « Կը համարձակիմ գրել հրամանքիդ այս թուղթը , չկարենալով հիւանդութեան պատճառաւ ուրիշ կերպով բարեւ ըզձեզ և միանդամայն խոնարհաբար հրամանքիդ օգնութիւնը խնդրել ինչ և իցե բանի մէջ որ հաճելու ըլլաք : Ես , ինչպէս որ գիտէք , կենացս մեծ մասը հիւանդութեամբ անցունելով , ուրիշ և

կամուտ մը չունիմ բայց եթէ ինչ որ նկարչութեամբս կրնամ վաստակիլ և անով պահել զիս » :

Բուսէն թէպէտ և ամեն կողմանէ նեղուած՝ սակայն աշխատութիւնը ձեռքէ չէր ձգեր և օրէ օր իր արուեստին մէջ զարգանալու կը ջանար . և որպէս զի իր գաղափարները աւելի ևս ընդարձակէ նկարչութեան ամեն տեսակ սեռին մէջ , Ֆիօրէնձա գնաց : Անկէ ալ վեներտիկ անցաւ և իր անխոնջ աշխատութեանը պտուղը ցրցուց այլ և այլ նկարներովը որոնց մէջ երեւելիներն են Գերմանիկոսի մահը , վերջին օճուար , Սարիւսացոց աղջկանց յարիշտակութիւնը , և այլն , և այլն :

Ի վերայ այս ամենայնի Բուսէնի անունը իր արդեանցը համեմատ շուտով չի հռչակուեցաւ ուրիշ երեւիլի նկարիչներու պէս , վասն զի ինքը միայնութիւն սիրելով , կը փախչէր ընկերութեանէ , որով զինքը խոհական և մտածող մարդ մը կը նայէին . աւելի , բան թէ պատկերահան : Երբոր բան մը չունէր նկարելու , դաշտերը երթալով առանձին ժուռ կու գար , ան միջոցին նկարելու նիւթ պատրաստելով իրեն , որուն ընդհանուր գաղափարը կը պատրաստէր մտքին մէջ : Հոռոմայու մէջ իր մտերիմ բարեկամներէն մէկն էր կլոդիոս Լօսէն նկարիչը , որուն հետ շատ ատեն կ'անցնէր այնպիսի տեղեր տեսնելու համար՝ ուր որ նկարներու և կամ արձաններու հաւաքմունքներ կային . անոնց վրայ այլ և այլ անդրադարձութիւններ ընելով իրենց արուեստին վերաբերեալ բաներու մէջ : Բուսէն երկար ժամանակ Հոռոմ կենալով , տեղւոյն շատ հաւանեցաւ , վասն զի քաղքին խաղաղութիւնը և միակերպ ու անփոփոխ վիճակը , իրեն բնութեանը ամենայամար էին . և որովհետև իր ապրուստն ալ ըստ բաւականի կը ճարէր հոն , հաստատ միտքը դրաւ որ ալ տեղը չփոխէ՝ և ցմահ Հոռոմայէն դուրս չելլէ :

Բայց շատ ատեն չանցաւ վրան՝ որ Լուդովիկոս ԺԳ Հոռոմ մարդ խրկեց իրեն որ նորէն Բարիդ դառնայ , մեծա-

մեծ ակնկալութիւններ խոստանալով իրեն: Բուսէն առջի բերանը յանձն չառաւ թագաւորին հրաւելքը, ըսելով թէ 15 ռոարի արդէն Հոռոմ անցուցի, Հոռոմ կարգուեցայ, և թէ Հոռոմ այն դիտմամբ կեցայ որ նաև հոն մեռնիմ, և հոն թաղուիմ: Բայց երբոր թագաւորէն կրկին անգամ պատգամաւորներ եկան իրեն, ան ատեն՝ ալ չէ չիկրցաւ ըսել, և 1640ին Նորէն Գաղղիա դարձաւ: Թագաւորը մեծ սիրով ընդունեցաւ զինքը, և մէկէն իր պալատին առաջին նկարիչը անուանեց զինքը, տարին 3,000 ֆռանգ կապելով իրեն, անկէ զատ նաև Գիւլիըռի իր թագաւորական պալատը՝ իրեն բնակութեան տուն տուաւ: Բուսէնի այս աստիճանի փառաւորութիւն տեսնելով Բարիզու նկարիչները՝ սկսան նախասնձիլ և վրան գէշ աչքով նայիլ, մասնաւորապէս Վուէ և Ֆուգիէն, որոնց բռնած կերպէն մեծապէս վշտանալով Բուսէն՝ սկսաւ ցաւիլ Հոռոմ քաղաքը թողլուն համար՝ ուր որ անուրբ կենացը համեմատ շատ աւելի հանգիստ էր, քան թէ Գաղղիա իր հայրենիքը մեծամեծ պատիւներու ու հարստութեանց մէջ, բայց չորս կողմը վատասիրտ և թշնամի հայրենակիցներով պաշարուած: Աս միջոցին Բարիզ քանի մը պատկեր նկարեց որոնց մէջ երեւելիներն են Ս. ֆաւստերիոսի պատկեր մը, Քրիստոսի Տեսալն մերոյ Մկրտոնքի իւր, և Քրիստոսի վերջին ընթրիքը: Առջի բերան՝ ինչպէս թագաւորական նկարիչ, ամեն իրեն յանձնուած բանը սիրով կը կատարէր, բայց երբոր գործքերը խիստ շատցան՝ այնպէս որ մէկ հոգւոյ ծանր բեռ էր զանոնք զուլի տանելը, սկսաւ նեղանալ և մեծամեծ տհաճութիւններ ցուցնել. միւս կողմանէ ալ իր նախասնձորդներէն նեղութիւն քաշելով, հաստատ միտքը դրաւ որ Բարիզ քաղաքը թողու՝ և Նորէն Հոռոմ դառնայ. բայց դեռ ճամբայ չելած՝ նկարեց հոն իր վերջին պատկերը, որուն մէջ Ժաւնսևակը գձշմարտոնքի իւր ձեռքը առած, Նախսևնոյ և Ալքսատուսնոնքի ձեռքէն կը դիտարկուէ:

Վերջապէս երկու տարի Բարիզ կենալէն ետքը, 1642ին Նորէն Հոռոմ դարձաւ, և մտաւ իր առջի աղքատին բնակարանը Բինջիօ լերան վրայ, ուր խաղաղութեամբ ապրելով՝ ինչուան ի մահ իր արուեստը ձեռքէ չթողուց, և խորին ծերութեան ատենն ալ այնպիսի եռանդեամբ մը կ'աշխատէր որ կարծես թէ իր արուեստը այն հասակին մէջ կատարելութեան ծայրը հասցընել կ'ուզէր:

« Շատ կը զարմանայի, կ'ըսէր Հոռոմայու փաստաբաններէն մէկը, տեսնելով Բուսէնի անխոնջ աշխատութիւնը, և իրեն մեծ ջանքը՝ իր արուեստը աւելի ևս կատարելագործելու համար. վասն զի որ և իցէ ատեն առիթ որ ունեցեր եմ զինքը դուրսը տեսնելու, միշտ կը տեսնէի որ կամ Հոռոմայու նշանաւոր տեղ մը, կամ դաշտը կեցած, և կամ Տիրբեր գետին եզրքը իրեն ախորժեղի երևցած բան մը կ'օրինակէր. շատ անգամ ալ քարեր, մամուռ, ծաղիկներ, և ասոնց նման բաներ կը ժողվէր՝ և կը ջանար զանոնք ճիշդ բնականին պէս օրինակել »: Ահա այս կերպով կ'անցընէր Բուսէն իր կենաց վերջին տարիները, օրինակ ըլլալով անոնց՝ որոնք աշխատութեանէ փախչելով՝ թշուառութեանէ զատ ուրիշ բան չեն գտնար: — Բուսէն թէպէտ կարգուած էր, բայց ամեն կին տղայ չունեցաւ. իր կնիկը ինչպէս նաև բոլոր իր բարեկամները, իրմէն առաջ մեռնելով; դժբաղդութեամբ միայն մնացեր էր ծերութեանը ժամանակ այն ընդարձակ և յիշատակաց արժանի քաղքին մէջ՝ ուր 1665ին ինքն ալ ըմբոց իր կեանքը, թողլով բոլոր ստացուածքը իրեն ազգականացը, և բոլոր մարդկութեան՝ իր հանճարոյն արդիւնքը: — Բուսէնի նկարներուն մեծագոյն մասը Գաղղիոյ մէջ են: